



ԲԱՐՈՅԱԿԱՆՔ

ՄՏԱՅԻՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՔ

**Ս**ԱՐԴԱ երբ ինքնարերարար կը ծառայէ  
ի նպաստ իր նմաններուն՝ անոնց ցաւերը թե-  
թեցնելով, իր ամենարարձր բարոյական զգա-  
ցումներուն գոհացումն կու տայ, բաղաբակըր-  
թական գործ մը կը կատարէ, կրօնք մը կը  
դաւանի և առաջինութիւնն մը ի գործ կը դնէ :

Մարդկութիւնը տանջող չարիցներուն մէջ հիւանդութիւնն  
է չարագոյնը, զի ամէն թշուառութիւն հիւանդութեան կը  
տանի կամ անկէ ծնունդ կ'առնէ. աղքատութիւն, նեղութիւն, յու-  
սախարութիւն, բարոյական տագնապ, ձախորդութիւն, կեանքի պատա-  
հարներ են՝ զորս ժամանակը մեղմացնելով՝ մոռցնել կու տայ, և սովորութիւնը տա-

Նելի կը դարձնէ՛ : Շատ անգամ մարզս կը գտնէ ինքն իր մէջ, իր համոզումներուն, իր անցեալին, իր առաքինութեան մէջ զօրաւոր միջոցներ միխթարութեան և տուկունութեան : Բայց երբոր տկարութիւններ՝ կեանցի ամենակարեւոր գործարանները խանգարելով՝ ուղար ու ձեւքը ուժէ կը կտրեն, կորսրնցնել կու տան զգացառաններու արտաքին իրերու յատուկ ճանաչողութիւնը, մորի կորովք՝ հասկնալու և կամենալու, այն ատեն ապրելու համար մարզս պէտք ունի ուրիշից օգնութեան, որ իր կորուսած ուժերը փոխանակէ : Պէտքը իր գարմանը ստեղծեց, որզի՞ն իր ծնողական սիրոյն յագուրդ տալու, բարեկամն իր բարեկամին օգնելու, ասպէտ բիեց բարեսիրական առաքինութիւնը, ազնիւ զգացում մը՝ որ կը ներշնչէ մարդուս արիութիւն, և կը վարձատրէ զայն ներքին գոհացումով մը, որ բարի գործերուն ճշմարժու և բաւարար մրցանակն է :

Բարոյականի այս բարձրագոյն զգացումը զիտական յառաջադիմութեան զուգընթաց՝ դանդաղօրէն, սերունդէ սերունդ՝ թափանցեց մարդուս հոգիին մէջ, և բնազդ մը դարձաւ . քրիստոնէական փիլսոփայութեան հրաշալի պատուէրը՝ ընկերսիրութիւնն՝ զայն աւելի ամրապնդեց, և նոյն իսկ հրաշեներ գործել տուաւ ի նպաստ տանջուող մարդկութեան . բարի նախանձ մը ծագեցաւ տկարին օգնելու, զիութեան անթիւ յարկեր կանգնուեցան : Բայց այս ամէն ինամը և հոգածութիւններն ուղղուած էին միայն տեսանելի մարմաւական հիւանդներու վրայ . նոյնը չենք կրնար բսել այն աւելի թշուաւ, զիտութեան և խնամքի աւելի կարօտ դասակարգին համար, որ երթալով ընդարձակ ծաւալ կը ստանայ, որ է՛ մոտային հիւանդը : Խենթերն՝ ընդհակառակն շնորհէ զրկուած զիւահարներ ու զիւախարներ համարուած էին . այսպէս էին Հրեաներու և Եղիպտացւոց համար : Յոյներն ալ քիչ շատ մի և նոյն գաղափարն ունէին, թէպէտ իպազիրատ ըսած էր՝ թէ « Աւեղակն է՛ որով մենց զառանցանցի, մոլեգնութեան մէջ կ'իյնանց, վախն ու

սարսափը կը զգանք » : Հոռվմայեցիք մինչեւ Գ դար Քրիստոսէ յառաջ՝ խելագարները իրենց կրօնական նախապաշարութերով կը դատէին, որով պէտք չէ զարմանալ երբ անոնց բանեատուրիմէր սրբազն ախտ (πιστήν Sacer) մը կը համարէին, քրիմապետներուն համար լուսնութ գործիք մ'էր աստուածներու հետ հադրդակցելու : Հին ատեն թժիշկը չէր որ կը զրադէր քննելու և թժշկելու խելագարը, այլ քրումը (հեթանոսութիւնն ժամանակ) և կամ քահանան (մինչեւ Միջին-դարու վերջերը) էր՝ որ կը ջանար հալածել անկէ չար հոգիները :

Միջին-դարու մէջ ո՛ր և է յառաջադիմութիւն չեղաւ յիմարաբուժութեան մէջ . միայն այն մոտային մթին շրջանէն վերջնէ՝ որ լցուը ծագեցաւ ուսեալ իմացականութեանց մէջ, և մոտային խանգարութերուն միսթիքական կամ գերմարդկային մեկնութերը միայն տգէտ ամրոխին բովութիւնութեամբ, ճանչնալ և դարմանել մրտաւոր հիւանդը, ինչպէտ ի գործ կը դ'էր սովորական հիւանդի մը բուժումը, Գիտութիւնը՝ ճշմարիա զիտողութեանց արդիւնքը՝ տեղն անցաւ այդ արմատացած նախապաշարութերուն, միայն զանդադ, յարատեւաշնատութեամբ և մանրակրկիտ զննութեամբ ստուգուած իրերու համբերատար հաւաքումովը : Ծնկերութիւնը տեսնելով խենթերուն արազարար շատնալը, կէս մը գութը շարժած և կէս մ'ալ ինքզինքը պաշտպանելով անոնց դէմ, ազդու միջոցներու զիմեց անոնց բազմանաւն արգիշելու համար խենթերուն համար ապաստանաւաններ կանգնուեցան և անոնց թժշկական հակողութեան յանձնուեցան . այն ատեն բանագիտական վարդապետութիւն մը սկըսաւ մոտային հիւանդութեանց վրայ : Եւ թիվ դարու վերջերը երեւան ճշմարիտ յիմարաբուժներ, որոնց մեծ խոշնորուներու յաղթելով՝ յաջողեցան ստեղծել Մուտքա-ժուրին (Psychiatrie), դրական և փորձառական այն ճիւղը, որ իր արժանաւոր տեղը գրաւեց թժշկական փատութեան մէջ,

բուլրովին զերծ նախապաշարութեարէ և վերացական փիլիսոփայականութենէ:

Խենթութիւնն՝ այլ եւս կրնանք ըսել՝ հիւանդութիւնն է ուղեղի՝ մտցի գործարանին, ինչպէս թոքացաւը՝ թոքին՝ չնշառութեան գործարանին: Այս երկու հիւանդութիւններն ալ գործարանական նիւթական խանգարումէ մը առաջ կու գան, մին ուղղին, միւսը թոքին: Երկուքն ալ սովորաբար ենթակայ են դարմանումի և բուժումի, բայց իրարմէ կը տարբերին ծագումով, առիթներով, ախտանշաններով և անոնց բարդութեամբ, տեսողութեամբ, դարմանելու միջոցներով և ախտարանական հետեւանքներով: Այսու հետեւ զերծ զանոնք իրարու հետ բազգատութեան զնելով (ինչպէս կ'ընէր Մոռուկլի ասկէ ՅՈ տարի առաջ) աւելի դիւրին կը լայց ցուցնել անոնց մէջ եղող զանգանութիւնները և անոնցմէ վարակուղներուն զիրքը ընկերութեան նկատմամբ:

Առողջ ու կայտառ մարդ մը չափազանց տաց սենեկակէ մը գուրս կ'ելլէ անխոչեմաբար՝ առանց լաւ պատապարուելու զրսի սարսուցուցիչ ցուրտին դէմ, պատ օդը կը չնչէ, և իսկոյն կամ քիչ վերջ՝ չնչին անհանգատութիւն մը կու գայ վրան, անորոշ ցաւեր, և բանի մը օր կամ ցանի մը ժամ յետոյ՝ սարսուոի զօրեղ ցնցում մը, սուր ցաւ մը կիզիչ ջերմով. Թոքացաւիլ իր բոյնը դրած է արդէն. պատճառը պարզ է, արտաքին և ուղղակի: Խենթութիւնը մինչդեռ կու գայ անոնց վրայ՝ որ արդէն արամադրուած են, ստէպ ծննդենէ ի վեր՝ ժառանգած են ջղային զրութիւն մը՝ դիւրենթակա հիւանդանալու, առիթող պատճառները մութի են, հեռաւոր, բարդ, անուղղակի և երբեմ ալ այնքան աննշան՝ որ ուրիշ ոչ տրամադրուածի մը վրայ բնաւ չեն ազդեր: Ամիսներու կամ տարիներու ընթացքին մէջ կը պատրաստուի ախտաւոր ջղային զրութիւն մը, անոր առաջին նշաններն երկիրին են և դժուարաւ անդրադառալի. սովորաբար ընտանիքի անդամները հազիւ կը նշամարեն հիւանդին վրայ փոփոխութիւն մը բնոյթի, սովորութեանց, համակրանքի,

զգացումներու և զրադումներու: Անիկայ շատ չի նեղուիր, տարօրինակ զգացողութիւններ և զիլոյ պտոյտքներ ունի երբեմ. իր շուրջը անցած դարձածը տարրեր կը տեսնէ ու կը դատի. կը ջանայ իր վրայ եղած փոփոխութիւնը թէ իրեն և թէ ու բիշներուն առջեւ ծածկել:

Թոքացաւէ բռնուուղը անմիջապէս կ'երթայ անկողին և բժիշկը բերել կու տայ, փիտակից իր վիճակին. խենթենալու վրայ եղողը՝ իր գէջ բնաւորութեամբ անտանելի կը դառնայ, անհամբեր, կրցու և ապերախտ, ախտաւոր և ակարամիտ, անտրամարան և անզիտակից իր իսկական վիճակին:

Թոքացաւն իր ծանօթ ախտանշաններով բռնաւորուած՝ իր սաստկութեան կը հասնի. յիմարութիւնը շառաչածայն կը պայթի, բնաւ տարակոյս չի թողուր իր էութեան և ծանրութեան վրայ: Թոքացաւն արագ և կանոնաւոր ընթացք մը ունի. և եթէ ժամանակին բուժուի՝ զրեթէ միշտ առողջութեան կը տանի՝ առանց ո՛ր և է հետեւանք ձգելու չնչառութեան գործարանին մէջ: Յիմարութիւնն ընդհանրապէս երկարատեւ է և անկանոն, կրնայ կէսուակէս բուժուիլ, թողլով միշտ վերանկման տրամադրութիւն մը մտային մի և նոյն խանգարման:

Ծնկերութեան նկատմամբ այս երկու հիւանդութեանց դիրքը բոյրովին տարբեր են. Թոքացաւին մէջ վտանգի մէջ է կեանքը մարզու մը՝ որ կրնայ միակ նեցուկն ըլլաւ իր զաւկներուն, յոյսն ու պարծանքը իր ծնողաց, որուն համբաւն ու ընտանեաց պատիւր տեղն է. իսկ յիմարը՝ հիւանդութիւնը ճանչցուելէն և հաստատուելէն առաջ՝ արդէն իրեններուն ատելի զարձած է, անմիտ զաշնագրութիւններով և յանդուզն ձեռնարկներով ոչնչացուցած է իր հարսաւութիւնը, ընտանիքին պատիւր ուրիշ տակ առեր և ինքն անուանարկ եղեր է ժողովրդին, օրէնքին և բարոյականին առջեւ:

Թոքացաւը կրնայ և յարմարագոյն է նկատմակիցին մէջ զարմանուիլ, պարզ և ուղ-

զակի ազգեցիկ միջոցներով, յիմարին՝ իր մտաւոր խանգարած կեսնըի ախտաւոր արտայայտութիւններով՝ անկարելի կ'ըլլայ ընտանիքին մէջ կենացիլը, պէտք է անկէ հեռանայ և բաւական ժամանակ ոչ ոք տեսնէ իր ընտանիքին, որ կընայ անոր վրայ յուզումն առաջ բերելով՝ մտաւոր հիւանդութիւնն աւելի ծանրացնել. անոր համար ամենայարձմար միջավայրն է խենթանոցը, ուր հիւանդութեան ծանրութեան և տեսակին համեմատ՝ զարմանելու

միջոցներ կը հայթայթուին : Դարմանը ֆիզիքական և բարոյական է միանգամայն, որովհետեւ չի բաւեր ուղեղին անդամազրն-նական մասունքները իրենց կանոնաւոր վիճակին վերածել, այլ պէտք է ուղղել վատթարացած բնագիները, արթշնցնել անոր սրտին մէջ մարած սէրը, վերանորոգել զգացումները կարգապահութեան, կըրթութեան, բարոյականի և մարդկային արժանապատութեան :

Տօքթ. Պ. ՑՈՎՀԱՆՆԵՍԽԵԱՆ

### Ա. Ռ. Ա. Կ.

### Ժ Ա Յ Ծ Ո Ե Կ Կ Ա Յ Թ Ի Լ Ն

Քարանձաւին ձեղունն ի վայր  
Ակատալոյս՝ մամուպատ,  
Կաթի՝ կաթի՝ արտօռածածոր,  
Կայլակէր չուր անարատ:  
Կայլակէր տակ՝  
Քարայրին յատակ  
Հանգէր ժայռի մի սեն նատար  
Ան ցեխալուր:  
Կարծըր ժայռը՝ անք թէպէտեւ առջեւ բերան,  
Այս ծիծազէր ջըրին վերան.  
Բայց երբ տեսաւ, որ ջուրն յաման  
Զէր զադարէր ճընուանու.  
Եւ լուսումունց կոնէր կաթ կաթ  
Ժայռին զագաթ.  
Այս ատենք՝ ինձնը ըզգաց  
Կամաց կամաց,  
Որ իր ըստուար քամակին ծագ  
Հակոնէ էր իսորանալ ծակ: —  
Ասսաիկ սոսկաց: բայց կեզելով իւր վեհէր  
Ջըրին կ'ասէր անսարպէր.  
« Այ ջուր հեղուկ՝  
Քեզ բիւր եղուկ: —  
Որ դու պյուէս յիմար՝ յաման,  
Ի ջուր տեղը կայլակէրըտ անհամար,  
Տարդ-բաւրդ կ'անես իմ վերայ,  
Տարի-տարւոչ կ'ազնչանաս անխընայ:  
Լաւ է փոխես ուզիդ մոլոր,  
Որ լակորիս դու բուլոր »:

« Կը սըխալիս՝ ասաց ջուրը՝ ժայռ վըսեմ՝  
« Քո կարելքը է բարանձաւիդ պէս նըսեմ՝  
« Հոգ մի առնիր կայլակներուս իմ ուրկար,  
« Մին որ ջարդի՛ միւսը ծընի անդադար.  
« Իսկ իմ ուզին՝ բժնութեան ձեռքն անխոտոր  
« Գըծէլ է մեզ, որ նեղւիմք մենք լունի ի խոր,  
« Ուսկից յետոյ բոլոր ուժով  
« Ալենածան իրը ինչ մի ծով,  
« Ելնենք ի լոյ արձակ՝ ազտու՝  
« Ցորդ ոսպենէ երիելը մայր հարազատու:  
« Ուսակ լաւ Է սահման իննից փաքր թոշ յետ  
« Զիս ջարդելով չըջարդուիս զու մնձ հետ ։  
Ժայռն ակամայ ուշ չի շըրաւ  
Ես սըրուի խոր հանջան իրաւ,  
Որ պահանջներն իր անդադար  
Տեւելու չեն և ոչ մի դար՝  
Բայց իւր պատիր օգանին համար  
Ռուց մնաւ անզեղի, յամառ:  
Ես իրաւ որ մի դարէն վերջ՝  
Պինդ կամնապաշտ ժայռըն անզեղի,  
Հետպէտէ քըրբըրեցաւ  
Աւագ դարձաւ.  
Իսկ ջուրն անվերջ արտօռածածոր,  
Կը կայլակէ մինչեւ ցայսօր ...  
Ժուրն որ կաթի  
Ժայռ կը ճաթի:

Ա. ՆԱՐԱՆԴԱՆ